



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՌԵՄՆԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՍՈՖԻՏՐԱԿԱՆ

ԳՈՐԾԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԻԹԻՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ · 28 ԴՐՅԱՆ-ՄԲԵՐ

Եւրոպիայ լուրերը խաղաղասկրական են միշտ և
ընդհանուր պարագաներ մը վախը երթարով նուազ-
գեցաւ ու այսօրուան օրս գրեթե փարապուած է :
Ես սիրունի Առնինինկ-Բասթ օրակիրը կըսէ , թէ
Ենգլիոյ կառավարութիւնը վստահ ըլլալով ընդհա-
նուր խաղաղութեան հասաւատուն մնալուն վերայ ։
պիտի առաջարկէ բարլամէնիթին որ ցամաքի և ծո-
վային զօրաց թիւը նուազանայ ։ Փափագելի է , կը-
յաւելու յիշեալ կէս սրացանական օրակիրը , որ
միւս մեծ աէրութիւններն եւ Անգլին Բրիտանիոյ
այս օրինակին հետեւին :

Դաստիարակության մեջ օրինաւոր հակառակա-
ռութիւնները կը շարունակուին՝ ի մասին գաղղիս-
կան՝ իտալական գաշնչադրաւթեան և տէրութեան
թագաւորանիստ մայրաքաղաքը Փարիզնցան ըլլալուն
վրայօք։ Ենթէանքապէս կըկարծուի թէ այս հակա-
ռակութիւնները շուտով պիտի վերջանան, և բար-
լամենթը զկնի իւր հակառակութիւնը տալու յիշեալ
դաշնադրութեանը, պիտի լուծուի ու աղջային նոր
երեսփախանաց ընտրութիւնը Պակամբերի վերջը
տեղի պիտի ունենայ։ Կըսուի նաև թէ նոր կազմ-
մուելու երեսփախանաց խորհրդանոցը առաջիկայ
Ամարա ամսոյն մեջ՝ ի ժաղով պիտի հասկառուի Ռիո

Վայելու մէջ՝ Անցեալները աղղային երեսփախաներէն մէկը՝
մօսիւ ա՛ռատէս Ուէճճիօ անուն, երկար ու նշանաւոր ատենախօսութիւն մի ըրաւ . որով համարձակապէս հաստատեց, թէ Կաղղիան թէպէտե կաշխատի Խտալիան Պապութեան հետ հաշտեցնելու, սակայն չկրնար թոյլ տալ և թոյլ պիտի չայց երբէք որ քահանոյապետական զահին ունեցած այժմեան երկրին տմնափոքք մնաս՝ այսինքնյափշտկութիւն ըլլայ. • Ամեն ժողովրդիները՝ ըստ յիշեալ քարեպաշտ երեսփախանը, ոլոնք ուղեցին Հոռոմի գէմմարանչիլ կամ միայն անոր գէմ խօսիլ, ցրուցան և լեզուները խառնակուեցան. Յետոյ, զինի նկարագրերելու կաթոլիկութեան հսկոյական աղղեցութիւնը աշխարհին մէջ, իւր ատենախօսութիւնը զերծացուց հետեւալ խօսքերով, որ խօրին ներդործութիւն մի ըրաւ խորհրդանոցին անդամոց վերայ :

“Հոռոմը իտալական տիեզերական կղերական մայրաքաղաքը մըն է : Կողջաւնեմ ոքես, ոմ ուսւու : ո

արխան և բոլոր աշխարհներ Աստուած տար որ չընէիք
ՆՄԷ կաթոլիկ չէք, գոնէ Ճշմարիտ խտալցի եղլիք»:
Տարակայս զկայ թէ այսպիսի համարձակ խօսք՝ ի
նպաստ քահանայափետական գահին, երբէք արտա-
սանուած չէր Խտալցիոյ բարլամենթին մը ջ:

Իտալիոյ պաշտօնելից խորհրդոյն նախադաշտ կամ
Մարմոսա զօքապեմը աղջային երեսինսանաց ժողովոյն մէջ երկար ատենախօսութիւն մի ընկըզ ի
պաշտպանութիւն Ակադեմիկոսի 3-45ին եղած դաշտագրութեանը , Հոռոմի և Վենետիկի խնդրոց վրա յօք այսպէս խօսեցաւ .

Հորս ուղեր Հոռմի Խնդրոյն վրայօք խորին քըն,
Խութիւն ընել. Վասնզի տակաւին շատերը որոշ ու
համամիտ կաղափար մի չունին այս խնդրոյն լուծ-

ման կերպին վրայաք , ՚ի մասին գործադրութեան
ես իսկ կըտարակուսիմ թէ ի՞նչ կերպիւ պիտի կա-
տարուի միաւորութիւնը կապին և խաղլիսյ թաղա-
ւորին հռոմի մէջ ։ Այսկայն ինչպէս և ըլլայ աւելի
աղէկ է որ առջենիս ժամանակ ցւնենամք ։ Այեծ
վստահութիւն ունիմ Դասղիսյ կայսեր օգնութեանը
վերայ որ աշխարհիս մէջ միմիայն առան է, որ շատ
աղէկ կրծանառակ ալս խնդիրը :

“Կարծեմ թէ Նորին կայսերական Ա ԵՀավառութիւնը պիտի ազնէ մեզ նաև Ա Ենետիկի համար : Կուղէի որ այդմաքածոնական կայութիւն մի չունենայի . և հիմա իրեւ Երեսփոխան մի կըմօսիմ ձեզ : Տեսանք որ Մաքսիմիլիանոս արշիդուքութիւն Երսիկոյի կայսր եղաւ . Յոնիական կղզիները Յունաստանի տրուեցաւ . ուստի անակնկալ բան մըն ալ կրնայ պատահիլ Ա Ենետիկի նկատմամբ : Ասիկա իմ անձնական կարծիքս է և ոչ պաշտօնական ասութիւն մի կերելի ինձ թէ կարելի է համազել Աւստրիոյ կայսեր միտքը , թէ հարկ է որ մծ որոշում մի ընէ ՚ի մասին այս գործոցն :

Ամերիկայէն հասած լուրերը կը ծանուցանեն թէ
Հիւսիսային Արևածառ Ասհանդաց զայէրէց միտր
Լինգօլն 400 չազար քուէից առաւելութեամբ վեր-
սահաստատուեցաւ իւր սախազահական բարձր պաշ-
տօնին մէջ, հետեւաբար հաշտութեան յոյսը առայժմ
բոլորովին անչետ եղաւ, վասնզի յայտնի է որ
միտր Լինգօլն պատերազմին շարունակութիւնը
կուզէ ամենայն զօրութեամբ, մինչեւ որ Հարաւային
սահանգնեւ ըը պարտաւորուին միութիւնը ընդունելու
Արային Հարաւը ամենեն ին չուզեր միանալ Հիւսի-
սայնոց հետ և իւր զերիները զինուոր կըզրէ այնու
պայմանաւ որ եթէ ժամանակ մը ծառայելու ըլլան,
իրենց աղաստութիւնը ստանան : Չեմք զիսեր թէ
այս կերպիւ Հարաւայինք բաւական զօրութիւն պիտի
ստանան, որպէսզի կարող ըլլան Հիւսիսայնոց վե-
րայ որոշիչ յաղթութիւն մի ընկելու ։ Հասարակօրէն
շկարծուիր, բայց ցաւալին այնէ, որ Հարաւայնոց
այս եղանակաւ քիչ մը զօրանալը՝ պատճառ պիտի
ըլլայ պատերազմին երկար ժամանակ գիմանալուն :

Հարտաքին գործոց աեսուչ լուրտ Շոհշն Խասել
քաղաքական ատենախօսութեան մը մէջ, ցաւելով
Ամբրիկայի սոսկալի պատերազմին վերայ ըստաւ, թէ
ոչ ոք կրնայ դուշակել թէ երբ պիտի վերջանայ :
Այսու ամենայնիւ, յաւելցուց Երին Վահմանթիւնը,
Ամբրիկայի մէջ ափքիկեցի ցեղը՝ այսինքն զերինեւ-
ըլ մծ օգուտ ձեսք պիտի թերեն այս պատերազմէն:
Ես յեմբերի 4-16ին չորեքշաբթի օրը՝ Հարաւա-
յին Վիացեալ Կահանդաց մէջ, միաար Շէֆքուըն
Տէվիս նախագահին հրամանացը համեմատ, հրապա-
ռակական ազօթքներ եղան, Աստուծոյ պաշտպանու-
թիւնը հարաւային զօրաբանակին վերայ հրաւիրելու
համար :

Առաջին կտորավարութիւնը՝ քաղաքական արտաքին ծանրությամբ և ազգային պատճենների ազատ ըլլալով, իւր ներքին բարեկարգութեանը և յառաջադիմութեանը վրայօք գրադաւալ է այժմ:

Օսպային զօրութեանց պաշտօնեան մօռերս յայ-
տագիր մը հրատարակեց Արուսիոյ նաւատարարին
վրայօք . ուսկից կը տեսնուի թէ Աէվասթափոլին
իյնալէն ետև, Արուսիան միայն Ֆօ պատերազմական
նաւ ունի եղեր . յետ անորիկ 217 նաւ շինել տուաւ,
որոց ամենքն աւ շողեշարժ մեքենաներ ունին : Ա-
սոնց արժէքը 41.265.500 բռւպլիէն պակաս չեղաւ
Յիշեաւ պատերազմական շոգենաւերէն շատերը ո-
տար երկիրներու մէջ և զլիաւորապէս Անդղեոյ ու
Շաղղեոյ մէջ շինուեցան . և կը հաստատեն թէ կա-
րողեն դէմ գնելու Խւրոպիոյ մէջ գտնուած ամենէն
զօրաւոր նաւերուն :

C.9.9 C.6 Ft.

Սրբայ խմբագիր Արքալցոս պատուական՝ լըազգրոյ ։
Զեր ոչ թէլութեան 739 թիւ ազնիւց թերթին մէջ հը-
րաստարակու ած երկու տոյ նամակիս վրայ աւելցած խոր-
դոքածոթէ ւնը կարքացի ։ որուն մէջ պարունակուած
իմաստանիշուն անաւորդեր մնալ չկրնալսվ՝ սոյն քանի մը
առշ պատուախանը , որ իմ կողմէս վերջնը պիտի ըլլա
փութացնել հարկ սեպեցի , որսպէսզի ձեր յառաջակաց
թերթին մէջնցաւ հրատաբակել բարեհաճիք ։ Հաւաստի
մէ թէ ինչպէս նախընթաց նամակիս , նոյնպէս և տար-
ու անհիւն մը չեր դրանքը :

Յան է ինձ արդարեւ, որ մեր արգոյ խորհրդածուն
առանց իմ զբածներուս միտքն ու լուծումը իմանալու,
և առանց բարեր իմաստը շշափելու, անոնց վրայ այն-
պիսի խորհրդածութիւն մը աւելցնել արժան դատեր է,
ըստն ներքիւն միր սլրելի օրհնալ ազգային եղբայրները
Եկեղեց իր կարմի ինձի դէմ առելութեան ոգի մը նշմա-
ռն, որ ամենեին աւեղի չունի դէմ ինչպէս որ կը կար-
մի և կ'ուզեմ հաւասար . . . :

Նախ և ուսաջ, Պ. Խորհրդածու, իմ մէկ հակասուց լինան գտնել կարծած էիր Զմիւռնիոյ երկապուակու հեան համար ուրուական ըստենութ նկատմամբ, և իր պացայց ոյս հակասութեան, իմ ըստած սա խօսքերս առաջ բրեած էիր «Աեռ, կոյր ատելութիւն, ևայլն մեր սղզին ինկոծ բաժինները չե՞ն»։ Ներեցէր ինձ ըստելու իրեւու, որ ոյն պարբերութեան մէջ ամենին ին հակասութիւն մը չգտնուիր : և հակասութիւն չգտնուելէ զատ՝ արծեմ խփատ առողջ տրամաբանութիւն մ'ալ կ'էն ուի : Ըստորում ինչպէս որ ցաւօք սրտի, ըսել ու զածի, և դուք չեմ գիտեր ինչո՞ւ չիիր կրցեր հասկընալ, իայն այն վատ յատկութիւններ գժրաղղափար մեր ազ-ին բաժինը բրբառն հանարէ, որ տարածայնութիւն ծագի մեր մէջ և գժտութեանը կթագաւորէ, մինչդեռ տրամայնութեան և դժտութեան ոչ նիւթ կայ և ոչ իմ : Կային այն երկապուակութիւնը և գժտութիւնը լրուականներ են, որովհետեւ սնտորի և տղայական աւ-իմշների յանաջ եկած են միայն : Եւ արդարեւ անտար-եր աչօք քննելով և անկողմնասկահ ոգւով խորհեցլով՝ Զմիւռնիոյ արդի կարծեցեալ երկապուակութեան մէջ ու ինաւոր նիւթ մը, հէմ մը կնշմարտէր արդեօք՝ սիրելի, է հեռը, կոյր ատելութիւնը ևայլն, կիրելին մրայն կ բնապատճառ ամենայն շարեաց և յեսաղիմութեան: ասծիս առու առութիւնը նշմարելու չափ՝ ուղղի խելքը և պատճենաշութիւն ունենալունիի՝ կերևաց թէ՝ մէկ բան իւան կ'առտիս ձեսիք, կամ:

Եւ գործեալ՝ այս կարծեցեալ տարածայնութիւնը, որ ուրուսակ անուանած էի, և դարձեալ կըսամ թէ ուրուսակ մըն է, կրնաց արդեօք ընդհանուրի կերպաւանքը մը առնուլ, ինչպէս որ ուզած էիր տալ անոր, անոի որ մէկ երկու անձանց մէջ ամփոփուած է, որ կըբանէ անոի, և մեր օրչնեալ հասարակութիւնը իսաւող ու հանդարան վիճակի մէջ կըտնուի, քանի որ օրիւասոր քարտական խօրհուրդ ունենալով, մինչ ցարդ պայպային զարծերը լսու կարի տառաջ կերպան. և քանի որ Զմիւռն այ արդային սիրելի եղբարց հովատ թիւնը ուսասիս յանձնուած օքնենի վեր և անկէ տառաջ անոնց անհական թիւննը արժ անի եղած և մը շնորհիւն Աստուծոյ:

Սակայն լիթէ քանի մը մասնուոր անձինք ներհակ
որդիք և նպատակ ունինալով ներհակին, և երկպա-
տկութեան առիթ ըլլան. ինչ, միթէ բոլը իշմիր երկ-
ուսաւոր թեան հրդեհին մէջ լինկեր կայրիօ ըսենք. ասոր
անցունոք ի՞մա է արդեօք, և մի՞ թէ ասիկա ձեր ձեռքը
ու անք մը կ'առաջ, որ ասքամանակիա հովուն ու-
սուին մէջ համակրութիւն չկայ ըսէք. և աշա ուրբաւ-
ան մ'ալ. Կրէ ձեր տաջեւ այն քանի մը անհամաները
ներհանուոր աղջի մը կարեւութիւնը ունին, ասոր Ա-
կիլիր մը շուտինք :

իբր թէ նուաստ Սահմանադրութեան ողւցյն և անոր տրամադրութեանցը հակառակ ընթացք բունած, և պահանջուած ընդհանուր ժողով մը չգումարելով ծանրապես սիրալիծ ըլլամ, և ամով իբր թէ պատճառ մը տուած ըլլամ ինձ յանձնուած խաղաղ ու հանդաւ ժողովրդեան երկառակութեանը :

Սահմանադրութեան ծնկէն՝ ի վեր անոր ճշմարիտ
բարեկամ և ջատագով ըլլալը ինձ պարագ և պատիւ.
համարած ըլլալով՝ չի կրնար անոր դէմ վարմունք մը
ունենալ: Բռնած ընթացքու՝ որ գծարդարար իրեն տ-
պօրինաւոր կ'երեայ, նոյն խակ մեր ողջամիտ արդոյ հա-
սարակութիւնը և գաւառու արդային Վարչութիւնը
ներկայացնող մեծապատիւ Պաղամիան խորհուրդը կիմայ
վկայել թէ՝ ապօրինաւորութիւն մը չի ը, այլ մանաւանդ
օրինաւորութիւն մը: Ըստորում սրբազն Պատրիարք
Հայրը առջի բերան հրաման դրկիլն հայոց՝ որ ընտ-
հանուր ժողով գումարենք, իմասցոց վերստին թէ մեր
ու պարտաւորութեան, այլ խոհիւրթեանը կիթուր
ընդհանուր ժողով կազմիլը կամ չկազմիլը: Այս կետը

Այսալցաւ չէին կամ չուզեր յիշել. տարիս առ չէ
Մենք քնող հանուր ժողովի մը գումարման հարկ մը
շտեսանք. այլ մանաւանդ սոյն խուզարկութեան վրայ
որս նպասակ մը նշմորեցինք և տիսոր նատեսութիւն մը
հեռաւեսեցինք. ըստորում խաչկալի դրամակաս խնդի-
քը, որուն համար քանի մը արգոյ եղբարց կովմէն ընդ.

Հանուր ժողով կ'պահանջուիր . ատիկա արդէն տեղոյս
ամենասփբելի Առաջորդ ներկայ ամենապատիւ որբա-
շան Պատրիարք Հօր նախագահութեամբ կազմուած
ընդհանուր ժողովով որոշուած և լիովին լուծուած խըն-
դիր մըն էր : Այս ժողովին մէջ, ինչպէս նաև անոր ո-
րոշմանը մասնակցութիւն և աստրադըռթիւն ունին ա-
նոր դէմ բողոքով՝ և զայն ընդունելով, նորէն ընդհա-
նուր ժողով պահանջող եղաւթք : Այսպիսի ընդհացքի
մը ուրիշ նպատակներ հեռաւաեւլը՝ ներեի՞ է ինչ ոչ :
Գուցի նաև թէ հարկ եղած զգուշութիւները եթէ ան-
փոյթ մայիսն, Նորին բարձր Արքազնութեան նախագահ-
հութեամբը հաստատուած ու զկսուած իրողութիւն մը
խափանուելու վանդիին հանդիպելէն 'ի զատ, ոյլն
ամենածանր գետութեանց թերեւս շարժառիթ գանուե-
լու անխոհեմութիւնը պիտի ունենացի . և ահա այն ա-
ռեն կարծեմ սոտուգիւ իր ըստածին համեմատ ծանրա-
պիս, սխալած շշլալով՝ ողջամիտ հստաբակութեան մե-
ջապրանացը ներքե իյնալս ալ անշուշտ էր :

Թաղական խորհութեղը ընդհանուր նոյն ժողովին ու
բաշխմերը յարգելով՝ իր կազմով թեմին յառաջ ակուած
ները չարտանակուելէն՝ ի վատ՝ ուրիշ բան մը բրած չեր
ինչպէս որ իր պաշտօնական յայտարարութեան մէջ
ալ ծանոյց : Եւ ոչ խել կէտ մը շեղան էր աղդովին ըն-
դունուած յատակադիէն . և քառ այնմ գործը յա-
ռաջ տանելու և (ծանրաատալու) խաչկալը լրացնե-
լու ամեն կերպով փողթ և ջոնք չեր զբանար : Յատա-
կադիէն ամիսներով (և մինչև յարդ) սռւրբ Ակեղեցւոյն
դաւիթը կախեց ի տես ժողովրդեան . և նորահաստատ
աղդային դիւանատան դռներն ալ ամենուն առջեւ բա-
ցաւ որպէսպի՝ եթէ եղած ծախքերուն վրայ կատածե-
լով է պահանջ ընդհանուր ժողովոյ գումարման , եր-
թան հաշխները քննին ու ստուգենն . որ տումարագի-
տութեան կանոներով, և մինչև այն ժամանակ շահեւ-
նուած կանոնաւորութեամբ մը բանուած էին :

Սքչարցութ ընդհանուր ժողով պահանջման խնդրայի
կարեռութիւն տալու համար, որին էնեսե կերեաց մէկ՝
ինքն աշ միմիայն խաչկացի ծախուց պատճառը, իսամ
ուելի ճիշդ խօսելով՝ պատրուակը առ ցինին մէջ ան-
բաւական կդանէ, կելէ այսօր աշ օմէկ երկու ամենա-
կարևոր խնդիրներու համար էր՝ կը առ, մեր վրայ պա-
տասխանատուութիւն ծանրացնելու համար : Ը Ե Յ Ւ Շ Ի Բ
երբէք կամ զուցէ զգիաներ թէ մենք ժամանակին խընդ-
րած ենք բողոքարկուներէն, թէ ի՞նչ նորատակու ընդ-
հանուր ժողով ուղելին բացորոշ կերպին մեզի յացնեն,
և պատասխան ընդունած ենք զրով թէ խոչկացի
խնդրայն համար է միայն և ոչ որիշ բան . . . : Արդ
կհարցնեմ, թէ ո՞ւր կմնայ մեր արգոյ խորհրդածուին
մեկ երկու ամենակարեւոր ազգային խնդիրներու
համար՝ ըսելը . ահա այս աշ միւս կետէրուն պէս անա-
չող ընթերցողաց զատուղով թեանը կյանձնիմ:

Հասմներէս յատկապէս կ'տիսնուի թէ Սահմանա-
դրութիան գլմընթացք ունինալով ծանրապէս սխալած
ըլլուրու ամբաստանութիւնը ո՞րշափի անհիմն և ո՞րշափի
տնտեղի է : Նուասսոս աղասի ՚ի սրատապիսանատուութե-
նէ , պարզելիս առաջի աղջին կցտնուիմ , քանի որ
զդոյաւոր ընթացքով միշտ Ասհմանալլութեան հօկո-

զութիւն ըրած եմ, առաջ ապէս, ապա ու շատ էլլ-
ըլլալու : Արդեօք այսպիսի ընթացք մը բանած ըլլա-
լուս համար է որ մեր ազնիւ խորհրդածուին յարգն ու
համակրոթինը չեմ կրցոծ վայելէլ, արդեօք սահմա-
նալրաական ողի կրելուս և հասարակաց օգտին անձ-
նուեր ըլլալով՝ փառասիրութեան և եսութեան կուռքի-
րուն առջև երկրպագութիւն չընելուս համար է որ
ծաերապէս սխալեցայ : Արշալոյսը, սրբազն Պատ-
րիսրք Հօր խաղաղ ու հանդարտ հօօր վրդովոյի մը պէս
կցցնէ զիս . սոսկալիք հարուած : Խոհեմութիւնը չնե-
ներ ինձի այս կէտիս վրայ և ոչ իսկ բացատրութիւն մը
տալ, միայն թէ սաոր ալ դատաստանը ովհամիտ հա-
սարակութեան կմսողում : (1)

Յիշաւի եթէ մեր տուածին գիրը չհրատարակուեր
թիւ 738, որնոր տաւանձնանիփ դրուած էր իրեն, և անոր
ներքի. իսկաւ բայց կիսամական հարաւած մը պարունակող
խորհրդածութիւն մը շատեցուէր, զրիչը ձեռք չէինք
առնուր և չէինք հրատարակ իջնել: Խնչ և իցէ՝ քանի որ
գործը հասարակաց ատեանը ելաւ, զոնէ սաշափ պա-
տիւ մ'ալ պաշտպանելը ինձ պարտք մըն էր. Նույթա-
կան պարտք մը . և վասահ ևմ որ մեր օրդնեալ սիրելի
հասարակութիւնը լրաւունը քաջ և ի հիստ լաւ պիտի
կրնայ նշմարել: Աըշացյաը, թուղ ներէ ինձ ըսել, սի-
տի մնայ դարձեալ իւր բարեկամութեամբը :

Զմբանիս, 9 Եղեգեր 1864:

Յակոբս վարդապետ
Զիլինկիրեան Երուսաղեմի :

Կղմիրի մեր առաջնարդական փոխանորդ Հայրը սուրբ
թիւն այն ժամի ճը առ կազմակերպութիւնը (կարդան երկար յօյժ) պատաս-
խանը հրատարակելէ ետև, հարկ կը համարիմք մեր
խորհրդագութիւններն ալ յաւել լցնել, որպէսզի
արդարաւոէր հսաւարակութիւնը կարող ըլլայ ուղիղ
դատողութիւն մի ընել քաղաքիս մէջ տեղի ունեցած
յաւալի երկարակութեանց վերայ :

Գլերապատիւ Փոխանորդը իւր պատասխանը կըս-
կսի յայտնելով նախ՝ թէ Ըրշալոյսը իրեն գէմատե.
լութիւն ունի , թէ կամք չունի նշարելու որ քա-
ղաքիս մէջ պատահած ազգային երկպառակութիւնը
անհիմ ու կարծիքական է , թէ տեղւոյս առամա-
նակեայ հոգեոր հովուին և իւր բանաւոր հօտին մէջ
համակրութիւն չկայ ըստ լնիս ստոյգ չէ , և այլն .

Ըրշալոյսը առներին պատճառ պ չուսր յրշալը
Հայր սուրբին դէմ ասել լութիւն ունենալու . այլ
ընդհակառակն շնորհակալէ անոր քաղաքավարական
ընթացքն , զոր ունեցաւ միշտ նոյն լրացրայն
խմբակ բին նկատմամբ . Այսու ամենայնիւ շկրնար
ուրանալ յայտնի ձշմարտութիւն մի , այսինքն քա-
ղաքիս ազգային երկպատակութիւնը . որուն համար
մեր Հայր սուրբը կաւզէ որ իրեն հետ ըսեմք թիւ
անհիմ ու կարծիքական է : Բայց եքոր երկպատա-
կութեան ցաւալի հետեւութիւնները դժբաղդաբա-
բացայսյտ կը տեսնուին , այսինքն Հայ քահանայ մի
մալազական խորհրդոյն որոշմանը շնորհանդելով՝ մե-
մասմափայլ կուսակալին աղերսադիր կը մատուցանէ
ետքեն երթաւ պատճառ կրյալ , Գաղղիոյ ու Շա-

տրիս հիւպատոսաց կը դիմէ և անոնցմէ իւր անիրա
ընթացքին օգնութիւն չկրնալով զանել՝ դարձեա
կուղայ իւր մայրենի եկեղեցւոյն ծոցը մտնել կուզ
խմբի սուրբ Առաստարիչ եկեղեցին և Պիուռնովայ
սուրբ Խաչ եկեղեցին Հայ երիտասարդաց խմբէ և
կը կոխուին . պատարացիչ քահանայն քեմէն վա
կառնուի , այս յանցաւոր խումբը կը բանարքուի
զործ Բարձրագոյն Դրան կը ծանուցուի և ան
հրամանաւ երկու քահանայք Կ . Պօլիս կը կանչուի
ուր տակաւին ազգային պատրիարքարանը կը ման
Պօլսոյ լրադիրներէն ոմանք կը հրատարակեն որ
եթէ պատրաստուած արձանները սուրբ Ստեփանն
եկեղեցւոյն սեղանը գրուելու ըլլան , ժողովրդեա
մէկ մասը բանութեամբ վար պիտի առնէ զանոնք
և այլն , և այլն : Երբ որ , կը սեմք , այսպիսի խո

վլւթիւններ կըպատահին ժողովրդեան մի մէ
երբոր թաղական խորհրդոյն երեք անգամները շ
տոնցմէ 'ի վեր նոյն խորհրդոյն նիստերուն ներկ

կան Հրահանցին անօրէնութեանց գործադրութիւնը
ի կախ կըմայ . վերջապէս 'ի ներկայութեան այս
ամեն անկարգութեանց' ինչպէս կրնամք ըստ թէ
Իզմիրի Հայ մոլովբրդեան մէջ տեղի ունեցած երկա-
պառակութիւնը աւճիւն է . իշխեցւուլ առաջայնու-
թիւն մըն է : Եւ մօր հայր սուրբը ինչպէս կրնայ
ըստ թէ . 'Մեր օրհնեալ հասարակութիւնը խա-
ղաղ ու հանդարա վիճակի(2) մէջ կըդառնուի' . քանի
որ օրինաւոր Խաղական խորհուրդ ունենալով՝ մինչ
ցարդ ազգային գործքերը ըստ կարի առաջկերթան
և քանի որ Ծմբունիոյ ազգային եղբարց հսկուու-
թիւնը նուաստիս յանձնուած օրէն 'ի վեր և անկէ
տուաջ անոնց համակրութեանը արժանի եղած եմ
շնորհիւն Ըստուծոյ':

Հըրանի՞ թէ այնպէս ըլլար : բայց գդբաղդաբար եղելութիւնները խաղաղ ու հանդարա վիճակ մի չեն նշանակեր . Եթէ հայր սուրբը՝ շնորհիւն Ըստուծոյ իւր ժողովրդեան համակրութիւնը ձեռք բերած է , ի՞նչ է պատճառը որ՝ թէ ազգային վաղեմի երեսփոխաններէն և թէ ուրիշ յարգելիներէն . բազմաթիւ ստորագրութեամբ իրեն զէմ զանդատանց աղերսագիրեր յուղարկուած են և կը յուղարկուին առ սրբաղան Պատրիարք Հայրն ու առաջնորդն մեր ինչու համար քաղաքիս ազգային ընդհանուր ժողովը չկրնար կազմել , այնինչ երեք ամիս կը լուսոյ որ գաւառական երկրորդ Հրաշանդը հասած է . ինչու համար Օդնական ժողովը գումարուիլ չէ ու ուղեր , ինչու Բնտրողական ժողովայն 6 անդամերէն չորսը հրաժարեցան . Միթէ այս ցաւալի եղելութիւնները համակրութեան և սիրոյ ասպարոցներ են : Ընդ շուշտ ոչ . այլ ընդհակառակն հակակրութիւն ու ազգային հիմնաւոր երկպառակութիւն կը նշանակեն . որոց ամենուն առաջըլ կրնար առնուիլ , եթէ մեր Հայր սուրբը՝ ըստ տրամադրութեանց Ասհմանագրութեան և ըստ պահանջման բազմաթիւ յարգելեաց , նմանապէս ամենապատիւ սրբազան Պատրիարքին պատուիրանացը համեմատ , ընդհանուր ժողովը ժամանակին զումարելու ըլլար : Քանզի կարի իրաւամբ ընդհանուր ժողով կը պահանջնուէր . ինչու ու ազգային մած շինութիւններ սկսած եին , հիւանդանոցը և Հոգիսիմեանց վարժարանը կը նորոգուէին խաչկաները կը ինուէին և կը շինուին տակաւին . և ասոնց ամենուն զումարը 3-4000 լիուայի եթէ չկահասած , շատ չանցած պիտի հասնի : Ծգպային անշարժ ստացուածք կը ծախուէին . վերջապէս բարեշուր յիշատակաց արժանի լուսահողի Արելեան Գրիդոր ազգային հրիտակին համար , որուն զումարը հանդերձ տոկոսով՝ 10 հազար լիուայի չափ կը կարծուի . յատուկ փոխանորդ մի յուղարկուած էր 'ի Բէգերդպուրկ . ուսկից կարեոր լուրեր եկած էին ուստի լոգիբի ժողովուրդը կը պահանջնուէր . որ ազգայի ընդհանուր ժողովոյ մի միջոցաւ այս շինութեանց յիշեալ հրիտակին վրայօք տեղեկութիւններ ստանաւ . և հարկաւոր եղածը սահմանադրապէս կարդադրուէ

Այս օրինաւոր ընթացքին ներհակութիւն կա
բիտ անուն կուտայ մեր Հայր սուրբը . և ընդհա
նուր ժողով շգումարելով երկպատկութիւնը ազդի
մէջ բորբոքելը խոհեմութիւն կանուանէ , և կըյա
ւելու թէ . “ամենապատիւ սրբազնն Պատրիարք
առջի բերան ընդհանուր ժողով դումարելու հրա
ման զբկելէն ետքը . իմացուց վերստին թէ՝ մը ո

պարտաւորութեանը այլ խոհեմութեանը կըթող
ընդհանուր ժողով կազմելը կամ չկազմելը, «
“Այս կետը Առշալյար չյիշեր կամ չուզեր յ
շել ասիկա”, կըսէ մը Հայր սուրբը. Պահայն ինք
աւ իւր կողմանէ չյիշեր կամ չուզեր յիշել, որ սը
բազան Պատրոսաբքին դրեց թէ ընդհանուր ժողով
պահանջողները քանի մի խռովայոյդ անձինք են
թէ ժողովուրդը հանդարտ վիճակի մէ ջէ, թէ ըն
հանուր ժողով զումարելու կարեռութիւն չկայ
եթէ զուարուելու ըլլայ, մծ խռովութիւն և կո
պիտի ծագի Յայնժամ “Ն. Արբազնութիւնը պատա
խանեց, թէ իրաց վիճակը ըսածնուդ պէս ալ լ
յալ, դարձեալ ընդհանուր ժողովոյն ուսմարմ

(2) Յայտնի է որ իր նոխնաբաց նամակին սպասարկութեան գործադրութեան մասին, «Սեր, միուրիւն, քաղցրութիւն, քարականութիւն, յառաջադիմութիւն» առողջ մասնաշահագութեան մասին առողջադիմ ազգաց բաժինն է. մեզ համար յիշելն արտասանեն անզամ ամօր ու նախատիւն է»:

